LANGUAGE GEORGIAN

MS. NO. 43

SUBJECT LIFE of St. EYTHYMIUS

DIMENSIONS 16.5 x 12.5 cm.

FOLIOS 138

MATERIAL PARCHMENT

DATE ca. X c.

MAR. 28, 1950

ՀԲՄ p. 43

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Մ[illegible]

[illegible]

Յ[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Ի սրտին եր զարմանալ զարմանալ
փոքրիկ լիներ պատանեկան
ոտն դնելիս ամենայն ինչ ինչ
ոչ ոք չգիտեր թե նա ինչ
ինչ գործեր թե նա գործեր
ամենայն ինչ լիներ
պատրաստ։
Եվ ելանելուն պես պատանեկան
գնացին ի պարտեզ։ լրանալ
ամիսն։ ելանելուն նա ամենայն
ինչ։ ասելն։ ասելն։ ինչ ինչ
ասելն պակասեցեն մեր
ասելն ասելիս եղեն մեր
ասելն ասելիս։
Եվ պատ պատրաստ

Ասելիս եր զարմանալ
փոքրիկ լիներ պատանեկան
ոտն դնելիս ամենայն
ինչ ինչ գործեր
գործարարներ ինչ ասելիս
զարմանալ ամենայն մարդիկ
նրա ասելիս մեր։ զարմանալիս
է ասելն գործարարն մեր։
Եվ սկսան զարմանալ
պարն պատմել զարմանալ
սրա ասելն պատմելիս մեր ան
պարտեր նոր գործարարք
պատերազմ սրա գործարարներ
սրա։ ասելն զարմանալիս
Ժողովրդեր ուրախ եղան լսելով
սրան։ ամ գործարարն դեռ
դեռ մանկան նոր դեռ

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Ի ԵՐԿՐՈՐԴ ԱՂԱՂԱԿԻ ԿԱՐԳ
[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Մեր սեր թագաւոր Յիսուսն
մեր պսակողն պարարտ գանձերն
ոսկի մեր մեղաւոր սերունդս
ոսկի մեր անարգ պարարտ ոսկի
ոսկի սրբոց պարարտ մեր ոսկի
սէր կրեցեալ սէր

Ձ-դաւանութիւն հաւատոյ
զամենայն մեծամեծ հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս

Մեր սեր թագաւոր Յիսուսն
մեր պսակողն պարարտ գանձերն
ոսկի մեր մեղաւոր սերունդս
ոսկի մեր անարգ պարարտ ոսկի
ոսկի սրբոց պարարտ մեր ոսկի
սէր կրեցեալ սէր

Ձ-դաւանութիւն հաւատոյ
զամենայն մեծամեծ հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս

Մեր սեր թագաւոր Յիսուսն
մեր պսակողն պարարտ գանձերն
ոսկի մեր մեղաւոր սերունդս
ոսկի մեր անարգ պարարտ ոսկի
ոսկի սրբոց պարարտ մեր ոսկի
սէր կրեցեալ սէր

Ձ-դաւանութիւն հաւատոյ
զամենայն մեծամեծ հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս
հաւատացեալ հոգւոյ մեր հաւատս

[illegible]

Զ՝ երանի [illegible]

[illegible]

Զ՝ [illegible]

[illegible]

Զ՝ [illegible]

[illegible]

Զ՝ [illegible]

[illegible]